



(ԿԻՒԼ ԶԱՐԸ ԳԱՅՍԱՐԻՑ է)

ՕՐԱԳԻՐ ԵՐԿՇԱԲԱԹԵԱՅ

Կը հրատավուսութ ամի ամսոյն 1 բ. և 15 բ.	
Տորեալ գին և կանին	80 դր.
Վեցամուսոյն և	50 դր.

Արորագրութեան ուժու ու այժմ, ու կերտեածու և յետեղեն։
Դաւակ երեսու քառերաց ճամբար շախու արհանդիւ գույն է։
Արդյուն ու և յարուացներ ինդունաւուն հրատավուսութեան համար

15 ՑՈՒՆՆԻՄ

Ա. ՏԱՐԻ 1863

ԹԻՒ 8

ԱԶԳԱՅԻՆ

ԹՀԱՅՎՎՈՒՐՏԵԱ ՖԻԼԻԿ ԿԵԼՄԵՔ

Յօհավագիուր տիմեքտէն աննաշըլան մանա,
պիր քիմունին պիր էֆքեարէ մէանին ֆիքրին աէ
եախօտ խայալինտէ րէսմ էթտիկի գուրա-
տուղու թէտապիր չըզիրարը տըր քի ֆիիլէ կէլ-
մէմիշ պիր հալին ֆիիլէ կէլէճէկի դապիկե-
յէթլէր իւզէրինէ միւլուհալա էթմէք տիմեք
տիր։

Տիւնեատէ պուլունան Ճիւմէ ինսանըն հա-
րաքէթինէ սէպէսպ վերէն պու ֆիքր ադրնթը-
սը տըր քի՝ տուրմայը ագար, վէ տիւնեայը
եաշատան բուհ քի՝ տուրմայը իշէր, չիւնքի
թէսավիլուր տուրտուղու կիպի ինսան էօլմիւշ
սայըլըր ։ տամարլարը ըզտա Ճէվէլան իտէն գան
տուրուրսա ալէլ խուտուս եիւրէքտէն տէվը
էտէն ասըլ պիր Ճինս գան՝ պիր մումանսովըլա

պիր տագիղէ, պիր սանիէ, պիր տէֆալըգ, տուր-
մուշ օլսա էօմրիւն թէլի գըրըլըր ։ այնէն տախի
ֆիքրի թէսավիլուր իթմէքտէն տուրուրսա ին-
սան եաշաեամազ ։ պիղիմ սէջլէտիկիմիկ՝ գը-
մըլտանտըլըմըզ վէ հէր ։ հարաքէթիմիկ ինլթիւ-
տա իշէրիտէ թէսավիր օլուր սօղըա ինըրա օլուր ։
վէ պու գուտրէթ ինսանտա օլուգաար չա-
փուք իշէր քի կէօղիւն սըրայըլա հէր նօգթէ-
լէրի կէօրմէտիքնէ օպիրինէ կիտէմէգ իքէն՝ չա-
փուք կէօրմէսի սէպէպինտէն միլիօնլարնա նօգ-
թէլէրի պիր պագլըշա կէօրտիկի կիպի քէզալիք
ֆիքրիտէ տողան թէֆէքիւրաթ պէօյէ տիր ։
աղլը փէրիշան օլանլէր տախի թէսավիլուր ի-
տիր ։ չիւնքի ֆիքրի գուվէթի օնլարտա տախի
պիւթիւն պիւթիւն մահի օլմամըշ ան-
ձագ նըզամը պօզուլմուշ տուր։

Պու սուրէթտէ թէսավիլուր իիի, տիւրիւ-
տիր, նըզամը թէսավիլուր, վէ նըզամըրզ թէ-
սավիլուր ։ Հէր ինսան եզատ տըր, իսթէտիկի
կիպի ֆիքրինտէ տիւրիւր թէսավիլուրար տիւ-
զէր, պօզար, վէ պիր ասէմին ֆիքրինտէն կէ-

չեն թէսավվուրուն հիսապընը քիմաէ սիւալ իւտէմէզ . եանի էյրի օլտուղընը , տօղրու օլմասընը , միւմքինլի միւմքինսիզ օլմասընը , խայալի , եաղնը , հագդպոր , նիզամնըզ , իսթիհզայէ միւճիպ կիւլեւնէճէք . քեամիլ , ձահիլ խայըրը , մազարբաժլը , հէրնէտ տիւրիւ օրսա պիր դաշապա լայըրդ օլուրում գօրգուսը կէլմէզ ֆիեր իտէնին իչէրիսինէ , անճագ եարատունը վիշ քէնտի միյանէսինտէ պիր էյլիք , եախօտ խաթատը ինսանըն ֆիքրինտէն կէչէն շէմէր .

Ֆէգաթ եա գալէմիէ , եա լիսանէն , եա ֆիկիէն , օլ թէսավվուր էթտիկի շէյ մէյտանէ կէլիրսէ , օլ վագըթ պիւթիւն ձիհան ինտինտէ մէսուլ տուր . նասուլ քի պիր ատէմ քէպալիք պիր միլէթ տախի պէօյլէ տիր տէնիիէ պիկիր . Փէգաթ շու ֆարդ վար տըր քի պիր շախսըն մէսուլիէթի պիր միլէթին մէսուլիէթինէ լու պար օլունտուգտէ՝ վիշ պիր շախսըն պիր դաշ ատէմին քէնախնտէ մէսուլ պուլունմար իլէ պիր միլէթին պիւթիւն տիւնէա ինտինտէ մէսուլ պուլունմասը նէ գատար Ճէսիմ , վիշ նէ գատար տէհշէթիւ օլաճաղի աշեքեար շէյ տիր . Հայ միլէթիմիզ պիր գաշ տէվիրտէն պէրի չըգա տըրընա չէպէր կիափի պիր եօլ թութմուշ կիւտէրիբէն , իլիմ՝ վագըթմա տէվիլէթի Շլիյէ հիմ մէթի կիթտիկի եօլ իւղէրինէ շաշըրմամագ տէլալէթլէրի՝ վիշ ելնէ փուսուլա վիշ խարթա վէրտի . խիւլասէի քէլամ , միլէթիմիզ նըզամ վէրվէր օլմազէ ըէսմի սուրէթտէ պիւթիւն տիւն եա միւվաճէ հէսինտէ վատ էթտի , թէահիւտ էթտի , կէօքէրտէ Վլահ թաալէ հազըթլէրի վիշ եէրտէ պիւթիւն ինսան շահատըրըար շու վատինէ . նըզամբէրվէր օլմագ իշիւն՝ եալընըզ Վարչութիւն մէսուլ տէյլիլ տիր ասլա . վիշ նէ տէ Վարչութիւն թարաֆընտան պազը իշէրէ մէմուր թայեին պուլուլան զէվաթը միւհթէրէմ . անճագ՝ միլէթ մէսուլ տուր , վիշ տահա տօղրուսու աչըդ սէօյլէնմէք ճակի օլուար Վարչութիւն մէսուլիէթտէն խէլաս օլտու՝ հէր ահատը միլիէ հայ օլան պիր թէք շախսէ հուգուգ վէրիլտի , պրոնտան սօղրա օլաճագ իսլահաթա խարապիէթէ եալընըզ Վարչութիւն մէսուլ օլամայաճագ տըր . նահիւլէրաէն իշիւնէն եսէմի օլունաճագ պինիէրձէ հալէր դաշգէթալէրտէ կէօրիւնմէյ պաշլատը . էվիլստէ եինէ օլ դաղէթալար սէօյլէր Պատրիարքարուն իշլուիր իալի . շիմոլի տէ , Վարչութիւն իշիւն

մէքտէ տիր , վիշ էվիլքինտէն շիմոիքինին ֆարդը պու օլաճագ ալըր քի , Վարչութիւն չափուգ կէօրէճէք նըզամն մուվաֆըդ կէօրէճէք աշկրեար կէօրէճէք , սու հուլէթիէ կէօրէճէք , ճէպը գուվիլէթի կիրմէյէճէք . նատանիթիթլէվիշ եա խաթըրա բիսցէթէն զուլմ չէքէն օլմայաճագ . վիշ սայիր հէր նէվի սու հուլէթիթ իլէ միլէթ խտարէ օլունաճագ .

Օնուն իշիւն չափուգ կէօրէճէք քի՝ մէճլիսէլի վար տըր , Յանձնաժողով Մանաժուղով , տիղիլմէսինէ էմիրի սէլահիէթի վար տըր . Խոժամազօլուս րէսիմլէնէճէք Վարչութիւն քէնտինի բէսիմլէր իքէն՝ նահիւլէլըրի տէ կիւն էվիլէ բէսիմլէթմէք իշիւն տիկէր Յանձնաժուղով զով թէշքիլ օլունմասընա իմժիյազը վար տըր .

Վարչութիւն գըրգ էլլի պին եէրլի հայլարըն սէատէթինի թէրթինկիտէճէ կի մէշլուլիէթի իլէ պիր իքի միլիօն հայլարըն թէրգին իթմէկէ պէքըլէմէյիպ չարէսինէ պագմալը տըր .

Պու գատար թէրաքիւմ էթմիշ տախիլի վիշ խարիճիտէ օլան թէսավիլէ օլաճագ ահալատէն տօղայը միլէթ սուսուլգ գալմըշ կէյիկ միսիլլիւ պաղըրմագտէ տիր « որպէս փափաքի եղջներու » ևայն միլէթիմիզին թաշրալարտէ պուլունանլարը Սահմանադրութիւնտան շէօյլէ պիր սէմէրէ կէօգէթմէքաէ ալիլէր քի՝ միւտտէթի վաֆիրէտէն պէրիլ սուսուլգուղունու գանտըրաճագ պիր հայաթ փունարը տչըլմըշ վիշ եա (Պրոպատիկէ) հավուզու , քի ոճէնէթ մէլահիքի Վարչութիւն , վագթը գարարը միւթիպինճէ պու հավուզու թէփիւնտիրտիքձէ խասթավէ քէօթիրէտ գալմըշ միլէթ , պու հավուզա կիրիպ չըգտըրդտէ հայաթ քէսպ իտէճէք տիր . պագալըմ թաշրալարտաքի Հայլար նէօվկէթ կէօգէտիր իքէն թէփիւնիպ պիթէճէք մի .

Հիմոլիէ գատար սէօյլէմէք տէվլի կիպի թութուլիուշու արթըշ՝ իշլէմէք տէվիր կէլտի . սահիհ միլէթ սէվինլէր , Հայ օլան քիմ սէլէր , շու (Վզգային տուրը) վէրկի խուսուսինտէ թէրէտտիւտ վիշ մանէ կէօսթէրմէմէլի . մատամքի նըզամըլա թէվլի վիշ նըզամըլա թէվ ճիհէն նըզամըլա մէտարիֆ օլաճագ տըր . պիր անէվիլէ եարարմ իթմէլի քի՝ միլէթին խտարէթէրէրէնին միլի տէօնէ պիկիպ իշ կէօրիւլիւն եէր ալընսըն . . .

Հակէր եալընըզ սէօյլէմէքտէն պիր մուհամէնաթ չըգտաճագսա՝ պու խրտմէթէ քիփայէթ միդտարի տէրիւհտէ իտէնլէր վար տըր , վիշ սաւ

իր միւթեմասի սէօյլէմէք իշխն թայեին պույա
րուլմուշ զէվաթ , օկ գատար սէօյլէմէք քի ,
սագալարը աղարմը , վէ չօդլարընըն տա շու
միսալ միւծիպինձէ աղարմը օլմալը .

Վատէմին պիբիսի պիբր իսմիրարա րասմթ կէւ
տիքուէ կէօրիւր քի սագալար աղարմը վէ պաշ
լարընըն սաչը իսէ պիւթիւն պիւթիւնէ սիյահ
քէօմիւր կիպի , պու աճայիս մուխալիքէթէ
թէհայիւրատ գալըպ՝ սիւալ իսէր քին փէտէր ,
նէ՞տիր սէպէպի քին պաշնըն սաչըարը սիմ սի
յահ՝ վէ սագալըն իսէ պէմ պէյազ օլմուշ . պու
զարախալ իսմիրար ռէվասպ վէրիր քի , չիւնքի
աղլըմուան զիատէ չէնեւէլըիմի իշէթտիր օնուն
իշիւն .

Զիւնքի չոգ գէցլէյէն ազ իշէր վէ աղըլը
լը միլէթլէրին կէօրտիւքլէրի իշ սէօյլէտիրէ
րինէ միւգապիլ կէլէմէզ , (լակնացի) թարիդ
թութմուշլար սայըլա ճայիլ տիր . Պիգէր
իշին Արկերօնլարտէ սուլունաա ֆայտասը եօգ
իշ կէօրմէլեյիզ իշ .

ԻԼԱՆ ՎՃ ԹԷՖԵՔՔԻՒՄ ԳԵՐԵԶՄԱՆՔ ԵՐԻՑԱՌԱՐԴԱՅ ԿԻՆԾ ԻԹԻՑԼԵՐ ՄԷՋԱՐԸ

Պու իսմ իլէ պիբր թէելիք կէօրիւլ
մէքտէ տիր . միւեւլիքի Արմենակ՝ Հայկունի
մէշնուր հեղինակ պէօյլէ պիբր տէհէթլիւ . ի-
սիմի թէհինիւթլէ վազ իթմէմիշ քէնտի քի-
թապընա . եկէր ինսանըն էօմիւնտէն զիյատէ
զիյգըմէթ պիբր չէյ վարըսա . մոււ պիլմէյիզ ,
ֆէգաթ շու էօլիւմ վէ էօմիւր տէյիլէն . շէյէ
օլ գատար տիգգաթսըպ պագըլըըշ արս քի , գո-
յունլարըն սալիսանէտէ հաճէթսիզ նէօվպէթ
պէրէտիքլէրինի պունա թէշափին իթսէք ազ
կէլիր . չիւնքի գոյունլար պիլմէղլէր քին սըսա-
յըլա պօղալանմաղէ հազըրլանմըշլար . վէ էօլ-
մէք իշիւն պիբրիպիլէրինտէն իլէրի տիւշմէյէ
պիբր գայլըթ տէ կէօրիւլմէմիշ օնլարտէ . ինսան
ձինսի թէրպիյէ օլմատրդը հալուէ հայվանլար-
տան բէք աշազը տէրէճէ պիբր նատանիյէթէ
կիրիքթար օլուր քին էօլիւմ էն տէհէթլիւ
պիբր չէյ իքէն՝ չօդլարը հէման պիլա ֆարգ՝
քէնտի քէնտինէ ճէլլատ օլմաղէ սիւրէթլէ գօշ-
տուղուն սէյր իտէն թէհայյիւրտէ գալըր . միւ-
էլլիքի մէզքիւր շու սէյրիէթմիշ օլուպ՝ միւմ-

քինը օլան պիբր իյլահամթըլա , ինսան ձինսի-
նին իլք պահարա մանէնտ օլան կէնած էօմիւ-
նին մուհամթալաընն թապիի տէվա թէրթիպ
իյլէմիշ . օլ թաղէ ֆիտանլարը գըմըպ կէլլերէն
կէօղէ կէօրիւնմէզ ճէլլատն ելինտէն գըլըմը
ալմաղէ հէր քէշէ եօլ կէօսթէրմիշ *

Տիւնեատէ ֆաղելէթ վարըսա պիրինձիսի
միւրիւփէթ տիր . (մարդասիրութիւն) միւրիւլ-
վէթ էօյէ պիբր ազիմ վէ մուգատատէս ֆաղելէթ
տիր քի , Հաղ թաղէյէ վէրիլէն իսմիրին էն
զիյատէ մանալըսը վէ զիյատէ թէամիւպիսի միւ-
րիւվէթ տիր « Աստուած մարդասէր » եանի
ինսանը սէվէն Վլլահ .

Պու իսպաթա ճէսարէթէն միւսարամթ ի-
տէրիդ տիմէյէ քի , էկէր ինսանա խայը իթմէյէն
ֆաղելէթ թարիգլէրի վարըսա , եա ասլընտան
շաշմըշ տըր , եա քեազիպ հիւնէրի տիր . ինսան
ձինսինէ ֆէտաքեարանէ էյիլեգ իտէնլէր սիլ-
քինտէ (րուհանիձէ նազար օլունտուգտէ) իպ-
թիտա բահիպ կիւրուհի տիր իքինձի հէ-
քիմէր տիր (Ճիւմանիձէ) պու իքի սընըֆըն
խըտմէթլէրի հէմ մուգատատէս հէմ զիատէ
զահմէթլի վէ զիատէ նազիք օլուղուղու իշիւն ,
պունա թայէին պույրուլան զէվաթ տախի , ին-
սանըն էն սէշլմիշլէրի՝ էն էյիլերի՝ էն զիատէ
թէրպիէ գալուլ էթմիշլէրի , վէ էն զիատէ
միւրիւփէթլիկի (մարդասէրլէրի) օլմալը տըր ,
չիւնքի պիրինէ ճանըմըզը թէոլիմ էթմէքտէյիզ ,
օ պիրինէ թէնիմիզիկ . վէ պու իքի սընըֆըն ի-
շինտէ զուհր իտէն միւրիւփէթմիզլէրաէն կէ-
լէն զարար , նէ գատար պիւյիւք օլունտուգտէ պահ-
սը պլրագմաղէ մէճպուրըզ . ֆէգաթ հէքիմ-
լէրին (շարլաթանը) . քեալիզիպ աճապա նիշէ
գանլար էթմիշտիր . վէ եինէ . հէքիմտիր . քէզա-
լիք հէքիմլէրին մալիւմաթլըսը տիսլոմ . ալմըշլարը
տախի միւրիւփէթնիզ ինսան սէվմէզ վէ խօտ պին
օլուղուղը թագտնիտէ , աճապանէ գատար գը-
յագլըզ . զիմմէթսիլեգ էթմիշլէր տիր « ագձէ-
տամադ եէլ տիր , վերիթայը արթըրմալը » վէ
խասմայէ պագմագ իշիւն աղըրտան տավրանըպ
թէհիլեյէ վազ էթմիշլէր տիր . տարա կէլմիշ ֆա-
գըրտան էօմիւնիւ գուրիթարմագ իշիւն , կէլ-
մէք էօմիւնիւնա ֆագալաընը էլինտէն ալմըշլար
տըր . վէ ագձէ ալամայմաղը եէրտէն հա պիբր
հայվան էօլմիւշ , հա պիբր ինսան , հաճաթսըզ
պուլունմուշ տուր . տիմէք տիր քին հէքիմլէր
միւրիւփէթլի օլմալը . վէ միւրիւփէթլի օլմագ
իշիւն նէ իգթիզա խտէրիտի քի , պահսը ախէլ-

օլուակ. օնու տա. կէչմէյէ մէճպուր օլմուշուզ. մութլու օլ խանէյէ քի պիր ֆազելէթլի քահանայէ վէ պիր միւրիւվիթլի ալիմէնապ հէ քիմէ տիւշմիւշ տիլր .

Պիր իլան իթմէք վասէթասը իլէ պու գատար միւպահասայէ իւշզեւմ կէօրիւլէմէզ կիպի իսէ տէ՝ պազը ձան եագան հէքիմէթրտէն իջթիքեա օլունմուշ՝ մէսմութիմիզ օլմուշ իսէ տէ, պունլարըն նէրէլէթրտէ, վէ նէ՞ վէչհ իլէ օլտուշ ղունութեահրիթէն պէյան իթմէկէ քիմէնին վազեթէսի օլմատըլընտան՝ պու գատարըլլա միլէթէ պիր տույղու վէրիմէսինէ գանսամթէթմ միշեզ . Պէթանէթլիւ Վրմենակ Հայկունի հէքիմէթլիւ եթմիշ օլսա միւրիւվիթլի հէքիմէթրտէն օլտուլղունա խակաթ խասթալրգլարըն եօնիւնիւ ալմաղէ կէնճէրէ պիր նասիհաթէթմիշ տիր զիքը օյան ճիլտի մէշուրի իլէ .

Օկիր օլան թէելիթ սթամբայէ վէրիլմիշ թապ օլունուր իքէն՝ եիւզ ատէթի ֆիրութի օլունուշ . վէ ուրբաթտան շաբաթ ազշամընա գատար եիւզ ելլի օրինակ տահա ապթըլմըշ օլունուղու, մահաղինտէն մէսմութիմիզ օլմուշուր .

Քահանալարա կէլոփիթտէ՝ պու կիւրուհին միւրիւվիթլի օլմասը տահա զիյատէ էլումիյէթլի, տահա զիյատէ թէեսիրլի տիր . հալ պու քի զափալը կիւրուհ միւրիւվիթտէն գաչմաղէ մէճպուր օլմուշլար և ախէրինին եւդրլմասը պէնիմ սէատէթիմ օլտութտան սօղըաթաշ թաշ իւզերինէ գալմարն ո տիմէյէ հէր կիւն հէր սամթ մէլունզու տրոլար . և փարատեա զյաւս և բըժըշիեա զիյւանդութիւնս ո, տէտիյի եէրտէ, խասթա էօլիւրաէ ալաճաղը կողուպուտ ա՛ թէենսիւց իտէթէք ատէթ . ալաճաղը թաղումփար խամթըրա կէլէրէք, վէ քէնտիսի տախի քահանայ՝ ֆադըր պիր հալտէ օլտուզու սուրէթտէ, էլութտէ մէճպուր օլաճագ . և ինշալլուհ էօլիւր ո տիմէկէ . Պու պահս տախի շիմոփիլք պու գատար ըլա գալմագ ճայիզ տիր . մատամ քի Սահմանադրութիւնտա հէր խահաթ վատ օլունմուշ տուր . ինքրանը ափանկիւզար օլուրուզ վէ ինշալլահ միւէսսէր օլուրուզ . օլմատըլըզ հալտէ, սէսիմիզ եիւքսէլթմէյէ հազըր իսէք տէ կիւլիւն էօմիւ ազ օլուր տէմիշիւր . ըխալէմիզն էօմիւ օրալարա եէթմիշ իսէ պայրըլըսա հիւ տէյիլ պիր մուգատէմէլը օլուր շու խաւսուստէ .

Ի ՏԱՐԵԴԱՐՁԻ

ԱԶԳԱՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՅ

1863 ՄԱՅԻՍ 26 ԿԻՒՐԱՎԻ

ՀԻՒՆՔԵԱՐ ԽՍՔԵԼԵՍԻ

Եղնիւ Հայեր՝ այս վայրկենիս զիս երջանիկ կը համարիմ ներկայ եռանդուն հանդիսականացրդ առջև քանի մը խօսք ալ իմ կողմանէ աւելշ ցընելուս . այո՛, բարեբաղդ եմ, երբ կը տեսնեմ, որ Հայերը՝ իրենց ազգի յառաջադիմութեան և լուսաւորութեան ցանկացող՝ մարդկութեան այս ընտիր և չերմերանդ մասը՝ (Հայ Ազգին համար է խօսք) հոս այս գաշտին վրայ ժողովուեր՝ են՝ իրենց Ռապատագութ և Շարեկալը նամ Այսեր շնորհակալ ըլլալու, և Սահմանադրութեան Տարեգարձը տօնելու . Օխա այս բեմը կոչողը սոյն եռանդն է, որ անտարբեր չի թողուց մնալ, և զգացմունքս չայտնել ամենեցուն յանդիման . Հոս ամեն Հայու սիրտ մի և նոյն կրղզայ՝ ինչ որ ընկերը, մի և նոյն կը խորհի, մի և նոյն կը գործէ, և մի և նոյն կը խօսի . անոր համար ինձմէ քիչ առաջ ինչ որ խօսեցան նոյնը կրկնելուս վրայ անտարակցոյ եղբ .

Վան սեռ արարածոց իրեն համար սահման մը ունի, և չկրնար անդին անցնիլ . մարդն ալ զգաց ասոր կարօտութիւնը և ձեռն ՚ի գործ դրաւ . աճապարեց իւր քաղաքականութիւնը ամփոփել այնպիսի տեղ մը, ուր իրեն համար թէ նիւթական և թէ բարյական բարութիւն խոստացուի . Վանարհի վրայ գտնուած ազգերուն մեծ մասը՝ սոյն միջոցին սահմանադրեալ են . և ո՞վ կը յանդգնի անկեց անդին անցնիլ, երբ կը մտածէ կամ կը տեսնէ, որ նոյն զարառութիւնը վայրենի անուամբ պիտի փառաւորէ զինքը, մարդկութենէ դուրս պիտի ընկնի, և մանաւանդ թէ օգուտ մը չըլլալն դատ՝ միւսոյն լուսէն ալ պիտի զրկուի, աս կերպ մտածութիւններով կատապուի ետ կենալ իւր յանդրգնութենէն, և կը մոնէ կրկնի սահմանին մէջ, ուր ամեն երջանկութիւն պատրաստ է իւրեն համար .

Հայք մինչև տասնեիններորդ դարը անտարբեր կեցան դանդաղութեամբ . ներեցէք ըսելու . բայց վերջապէս ժամանակիս լուսաւորութեան հոդին՝ ասոնց ալ պիտի դրդեց . և ելք, ըստւ . յառաջադիմութեան արելը՝ հորիւ

զոնէն բարձրացաւ ։ սկսան խլստիլ, և հետեւ եցան իրեւ, սակայն օրինաց մը անհրաժեշտ կարևորութիւնը տեսնելով՝ ջանացին, աշխատեցան, հոգնեցան, քրտինք թափեցին, մինչև որ զանի Օսմանեան բարեգորով Առաջարութենէն ստացան։

Հայե՛ր՝ Հայաստանի աւերտսկաց վրայ 490 տարիէ ՚ի վեր ողբացող ողլին՝ աւըլայ, աւըլուրայ, աւըլիոծէ ։ վասն զի Հայե՛րը՝ ձեռք ձեռք քի տուած մէկզմէկ սիրել կերդնուն ։ կուխտեն հոս, Հայաստանի ծառազարդ գաշտելուն նըմանութիւնը կրող այս գեղեցիկ հովախ մէջ, այս լերանց մէջ մարդագետնին վրայ՝ ուր երեք տարիէ ՚ի վեր կը յաճախեն, հաւատարիմ մնալ Սահմանադրութեան, որուն հոգին է սէ՛րը։

Հայե՛ր՝ մեր Դիւցազանց սուրբ ոսկերտախն, մեր Քաջաղանց ցանկալի հիւլէքը՝ իրենց երկըրազգելի շերմաց մէջ ալ կը հանդատանան ահա, վասն զի մինչեւ հիմայ իրենց զաւակները իրենց արժանաւոր յաջորդներ չտեսնելով՝ կը ծանային յաւիտենական պատսպարաննին մերկանալ, սակայն բնութիւնը իրենց եռանդը կը խափանէր, և չէր ներեր զաշխարհ խոռովելու։ Հիմայ՝ ալ հանդարտ ու զուարթ կը գոչեն զաւկըներնուն ։ « մի՛ յուսահատիք ։ սիրտ առէք, սիրեցէք մէկզմէկ, որուն վրայ միայն կայացած է Հայերջանկութիւնը »։

Ուրեմն արիանանք, խրախուսինք՝ անիւ Հայեր, եթէ մենք զիրար սիրենք՝ ոչ ոք իարող է մեղ յաղթել, կամ մէջերնիս մանելով՝ զմեզ պառակտելու աշխատիլ, վասն զի սիրոյ պարիսպը տառւր և անառիկ է ։ եթէ բնութիւնն անգամ իւր բոլոր զօրութիւնը ՚ի գործ գնէ՝ անկարող է և ոչ մէկ մասին ստնանիլ։ Սահմանադրութեան հոգին սէլն է՝ ըսիր, մեր յառաջադիմութիւնը անոր վրայ հիմնուած է ։ և կը նամակ համար համարական սիրական ստուգական համար մը ու ան անառիկ է ։ եթէ միայն մեր Սահմանադրութիւնը։ Դարտար բժիշկ մըն է մեր հինաւուրց վէրքերը անհետացնելու ։ դիւթական սրինդ մըն է՝ մեղ՝ ՚ի մի սիրտ ժողովելու ։ ելեքարական հուր մըն է՝ մեր զգայմունքը վաւելու ։ հուսկ ուրեմն մագնիս մըն է՝ մեր Հայոց գաղթականութեան յրումը առ լինքն ձգելու ։

Հայե՛ր՝ հեռացնենք մեր մէջէն ատելութիւնը, որ մեր մայրենի տունը քարուքանդը լրաւ ։ հեռացնենք նոյնակէս անմիաբանութիւնը, որուն հետեանքը տեսէք ահա Հայաստանի

գաշտերուն վրայ (Միութիւնն է մայր բարեաց, անմիութիւնն ծնող չարեաց)։

Ա երուցէք մէկ անգամ ձեր մտաց աչքը՝ իմանալի նկատողութեամբ ցաւագին մայրելիս դիտելու ։ և ի՞նչ կը տեսնենք ։ ամեն տեղ աւերակներ, ամեն տեղ խեղճութիւն, ամեն տեղլաց ու ողը, ամեն տեղ վայնասուն, վերջապէս ատելութեան և անմիաբանութեան տըզ խուր յիշատակներ ։

Հարցուցէք մէկ անգամ մեր աղէտակէզ և ցաւագար մօրը, և կը պատասխանէ ձեղ ։ թըշը ուառ մըն եմ ես, որուն դարմանը ներկայիս նկատմամբ անկարելիութեան սահմանէն ելած չէ ։ կը գովեմ ձեր հետաքըրութիւնը, բայց ափառ'ս, որ սիրտերնիդ կարտելէն զատ ուրիշ բանի չի պիտի օգնէ իմ պատասխանս ։ կար աւեն մը, որ երջանիկ էի ։ հիմայ ։ . . . ապերջաւ նիւկ ու խեղճ ։ անկարեկի՛ր յաշխարհ հէ ։ անօգն նական ամենուստէք ։ զիս շրջապատած են միշտ ողբալի առարկաներ, զորոնք և ոչ մէկ վայրկեան աշքն ներկայութենէն կրնամ հեռացնել ։ ո՞ր կողմ գաւռնամ, և ոչ մէկ գալարագուարձ վրայ մը կը տեսնեմ, որով քիչ մը մխիթարուիմ ։ անտանելի վիճակ, որուն համբերելու համար գեռ ևս քանի մը գարերու կարօտ եմ ։ . .

Հայրենիք կը փնտուէք ։ անանկ կանթեղ մըն եմ ես հիմայ, որ միայն կը պլազմամ ։ անանկ ջահ մըն եմ, որ պատրոյգը սպառածէ ։ անանկ աղբիւր մըն եմ, ուրկից և ոչ ոք կրնայ իւր ծարաւը անցնելու չափ չուր գտնել ։ պատսպարան մըն եմ, որ ես զիս կարող չեմ յուսին պահելու ։ վերջայէս թշուառոււժեանց ովկիանոս մըն եմ, որուն սպառումը անհնարին է ։ . . . սակայն երբ միմեւանց ձեռք տաք և զիրար սիրէք՝ ան ատեն երջանիկ կըլլամ, ինչպէս որ էի ։ ան ատեն այս աւ քողին տեղ՝ շլարշ մը ծիրանի իմ կլուխս կը ծածէկ, և կըլլամ գժուոյ բարեբաստ ։ ան ատեն կակըսիմ՝ անշէջ կանթեղ մը, Հիմնեան ջահ մը, Եղինեան աղլիւր մը, ամոււր պատսպարան մը, և վերջապէս երջանկութեան գանձ մը բլուլու սահմանի մէջ մանել ։ վէրքերս կը բժշկուին ։ ան ատեն դրախտարուղս գետերս կակըսին քաղցր կարկաջներով և հրձուողական ընթացքով որոտալ ։ որոնք երբեմն կոռոգանէին արգաւանդ անգատաստաններս, ողկուզարեր այգիներս և ամպարաբոյր պարտէզնէրս, և ցընծութեան նուադներով կաւետէին ինձ և ան-

դորրութիւն ու սակայն հիմայ՝ ո՞՛՛ տխուր խո-
խցները ամեն ատեն ականջիս կը հնչեցնեն, և
վէրք մըն ալ կը բանան, կարեվէր սրտիս վրայ .
և իմ դառնահոս արտասուրքո՞ իրենց դանդա-
ղաշարժ ջուրց հետ խառնելով կանցնին դէպ.
՚ի ծով՝ թողլով զիս անմիմիթար սգոյ մէջ, և
չեն ոռոգաներ ։ ։ բայց ի՞նչը ։ ։ հողաթա-
ւալ աւերակնե՞րս, խոպանացեալ ածունե՞րս,
չորացեալ այգինե՞րս, փշարեր պարտէցնե՞րս,
թէ թշուառութիւնը մերկապարանոց քարոզող
երկիներս . աւա՞ղ ։ ։ թէպէտ երբեմն հորի-
զոնին վրայէն արևելեան ամպեր կը բարձրանան
յորդառատ և օգտակար անձեւ մը որոտալով;
բայց թշուառութիւնս կը կնապատկելու համար
անարդիւն կանցնին կերթան . ա՞՛՛ օրէ օր վե-
ճակս փոխանակ բարելաւելու՝ աւելի կրծան-
ման կը հակամիտի, և արդէն իսկ գերեզմանի
մօտ Ե՛ յաւիտենական քունը քնանալու . ։ ։
Եշէք՝ Հայե՛ր, ալ բաւական է . մեր ցա-
ւալի մայր՝ Հայաստանի արտասուրքը սրբէնք:
բայց ինչո՞վ ։ ։ եթէ ոչ միաբանութեամբ մի-
այն և սիրով . անոր վիշտերը՝ եթէ ոչ բոլորո-
վին առողջացնելու, գոնէ թեթեցնելու համար
պէտք եղած միջոցները ձեռք առնունք, որպէս
զի այն ատեն ալ աս խօսքերը ըսէ մեղի . ։ ։ Եշ-
ժըմ երջանիկ եմ գրեթէ . ալ չեմ լար, չեմ հա-
ռաչեր . վամն զի զաւակներս մէկզմէկ կը սիրեն
ու միաբան են . ուրախ եմ, քանզի կը տեսնեմ,
որ մէկ հոգւով և մէկ սրտով կաշխատին Հայ-
րենեաց և Վզգի յառաջադիմութեանը համար
միանգամայն ։ ։

Ուրեմն օրհնենք մեր բարեգութ ինքնակա-
լը, որ տալով մեզի մեր ցանկալի օրէնքը՝ օժան-
դակեց մեր Վզգի յառաջադիմութեանը . օրհ-
նենք Օ ինքը, որ Վզգին փափաքը կատարելու
բարեհաճեցաւ . օրհնենք զանի, որ մօր Հա-
յաստանի արտասուրքը ջնջելու կանոնը՝ Սահ-
մանադրութիւնը կը սեմ, մեզի շնորհեց . օրհ-
նենք Երեն կեանքը, որ Վզգիս լուսաւորու-
թեան աստղը՝ որ բաւական ժամանակէ ՚ի վեր
մթին ամպերով պատած, և կայծակնահար ըլ-
լալու վտանգի մէջ էր, լուսաւորեց, և միաբա-
նութեան ողին մեզ պարզելու չի զւացաւ . Ոչ
ապաքէն այս ամենը իւր մեր վրայ ունեցած ան-
չափ սիրոյ արդիւնքն են . ուրեմն մաղթենք հա-
մարարբառ այն Վանինիմաստ կառավարութենէն,
որ իւր ալթուր երկինից անհուն տարածութեան
մէջ հաստատած է, և որ միայն կը կատարէ

արտեռանդ՝ աղօթքները, կեցյէ՛ Առատա-
գութ և Բարեգորովն մեր կայսր ՍՈՒՅԹԸՆ
ԵՊԻՏԻՒ Ե.Օ.Ի.Օ. ԽԸՆ Տաճ-
կաստանի Հայոցս պաշտպանութեանը հա-
մար . կեցյէ՛ և Սահմանագրութիւն՝ Վզ-
գերնուս լուսաւոր յառաջադիմութեանը հա-
մար . կեցյէ՛ և Հայոց Վզգը՝ պատմու-
թեան և մանաւանդ քաղաքականութեան մէջ
պարծանաց տեղի մը գրաւելու համար . կեցյէ՛
և Հայոց եռանդուն երիտասարդութիւնը .

ՆԱԿԱՆՈՎ. Բ. ԻԽԱԼԻԿԱԶԵԱՆՑ

ԿՐՈՆՔ ԵՒ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹԻՒՆ

“Արօնքը՝ որ Վստուծոյ և մարդու մէջ կա-
պակցութիւն մըն Ե՝ զմեզ հանապազ դէպ ՚ի
մեր նմանակից եղարցը կը տանի սիրով ։ ։

Արօնքը մարդկային սիրոց նորաստեղծելու
և անոր յօժարութիւնները ՚ի գժութիւն և Վ-
ռաքինական օգտակարութիւն դարձնելու պահ-
մանեալ լինելով նոր զգացում մը կը պատճառէ
մեր մէջը, որ ամենևին բացատրութիւնով մը չը
կընար ցուցվել, ոչ սէր բառը, որ Ճիշտ յայտնե-
լու չէ կարող այս զգացման յատկութիւնը, ոչ
ալ մտերմանութիւն կամ բարեկամութիւնը, որ
գերեզմանի մէջ կը կորսուի, և ոչ ալ ողոսմածու-
թիւն . (բառը) որ փառամոլութեան կարի մեր-
ձաւոր է, բայց անիկայ մարդասիրութենէ նկա-
րագրուած գտնուելով, Վստուածսիրութիւնը
իւր մէջը կը պարունակէ յիշեալ միւս առաջիննե-
րու հետ . միանգամայն և անիկայ երկնային բան մը
կը քաշէ իրեն, որ անով մեր ձկտումները հա-
կամիտութիւնները դէպ ՚ի երկինքը կուղղէ
մաքրագարդելով և վեր բերելով առ արարիչն
անով կուսուցանէ մեզ այն վսեմ ծշմարաւ-
թիւնը, զոր պարտաւոր են մարդիկ . այսինքն՝
զիրար սիրելու Վստուծոյ մէջը և Վստուածային
սիրով, որ անոնց սէրը հոգեւորելով անմահ իս-
կութիւն մը կը շնորհէ մահկանացուին ինքը ա-
ռաջնորդելով անոր .

Եւ թէպէտ մարդասիրութիւնը քրիստոնէ-
ական առաքինութիւն մի է, յաւիտենական է-
ակէ ուղղակի ծագում առած, և անոր բանէն .
բայց նաև անձուկ կապակցութիւն ունի բը-
նութեանը հետ.

Երկնքիո ու երկրիս մէջը , մարդկային բը-
նութեան և Աստուծոյ մէջը այս է մշտնջենա-
ւոր համաձայնութիւն . և ասոր եղանակը ճշ-
մարիտ կրօնը կը ծանուցանէ միայն :

Կ ատ անդամ , թէ բարդայական և թէ քա-
ղաքական հին օրինադրութիւնները հակասու-
թիւն կունենային հոգւոյն զգացումներուն դէմ .
ասոր ներհակ՝ քրիստոնէութիւնը միշտ դաշնա-
կից համաձայնութիւն ունի սրտերու հետ .
բնաւին չի հրամայեր վերացական առաքինու-
թիւն մը . և ոչ ալ մենաստանական օրէնքներ .
բայց միայն անսանկ օրէնքներ կը սորվեցնէ՝ որ
մարդոց կարօտութենէ զգացուած՝ ընդհանուրի
օգտին կը վերաբերի . (վասն զի քրիստոնէական
հրահանգը՝ և անոր հոգին) այս կենցաղոյս անա-
պատին մէջ իրեւ անսպասելի աղբիւր ջրոյ դրած
է մարդասիրութիւնը :

Առաքեալը մարդասիրութիւնը ասանկ՝ կը
նկարագրէ :

Սէրը՝ քաղը է և երկայնամիտ :

Մէկու մը վրայ բռնանալ վերանցնել չուզեր :

Անիկա (սէրը) յանդգնութեամբ չի շարժիր
ամենենին :

Ան չի հպարտանար երբէք :

Ան փառասէր չէ բնաւ :

Անիկայ իր անձին օգուտը չի բնտոեր՝ անձ-
նասէր չէ ամենենին . չի բարկանար . չի զայրա-
նար . երբէք չարութիւն չի խորհիր . անիրա-
ւութեանց ոչ երբէք կուրախանայ . այլ ճշմար-
տութեան և իրաւանց վրայ կը հրծուի , կը ցըն-
ծայ , ամենուն կը ներէ , ամենուն կը հաւատայ
հաւատարմութեամբ , ամեն բանի կը յուսայ ,
ամեն կերպ համբերութիւնը կընէ :

Թարգմանութիւն
Շարօպիան

ԳԵՐԴԱԾԱՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տես թիւ 6 եւ 7

Մարդուս շօշափելը՝ լսելը՝ ճաշակելը՝ հո-
տոտելը՝ տեսանելը մինչդեռ են կապեալ՝ ի ըգ-
դայութիւն հաւատար են անբանից՝ բայց յոր-
ժամ չափական համեմատութեամբ զգացմուն-
քը կսկըսի՝ ի նիւթոյ անիւթապէս անցանել
յատեան հոգւոյն , և զեղանի սիրան՝ մղեալ՝ ի
նոյն նիւթական զօրութենէ՝ յայնժամ զգայու-

թեամբ ըմբռնուած գեղեցկութիւնը կը հոգե-
ւորի . ինչպէս ձայնից չափական ներդաշնա-
կութիւնները զանազան երգարաններու մէջ
ամֆիոփուած ըլլալով , լսողները չէ թէ երգա-
րանին երկաթեայ կամ փայտեղէն գործիքներուն
զմայլելով կը զուարձանան , հապալ ան նիւթե-
րուն միջնորդութեամբ՝ իրենց տպաւորուած
շարժմունքով . ուստի՝ ինչպէս երգարանաց ազ-
դեցութիւնը որ նիւթապէս սկսած՝ երթալով
չղերուն ներգործութեամբ մարդուս հոգւոյն
կը արդապետէ , ասանկ այլ մարմնոյն վրայ տես-
նուած գեղեցկութիւնը համեմատական չա-
փակայութիւն ըլլալով՝ մարդկային հեշտու-
թեամբ թէպէտ նիւթապէս սկսելուն երկրա-
յութիւն չի կայ , բայց՝ աս չափակայութիւնը
աննիւթ գաղափար մը ըլլալով հարկաւ ան-
նիւթ զօրութեամբ մը հոգւոյն աղդելուն հա-
մար , երինից պքայութեան վլայով եղած՝ կամ
տրուած երանական գաղափարները , կամ երա-
նութեան վայելումը , Աստուծոյ յաւիտենական
էութենէ՝ և անոր տեսութենէ իրմւ թէ բա-
ւական չի դատելով , մարմիններու յատկացած
գեղեցկութիւններ կը նկարագրուին հաւատալ-
եաց մէջը՝ երկնից վայելութեանց վրայով . և Որ
նորոգեսցէ զմարմին խոնարհութիւն մերոյ ըստ
նմանութիւն մարմնոյ փառաց իւրոց . ըսել է
որ Աստուծոյ հետ մոտաւուական միութիւն և
հոգին առ Աստուած երթալով հանդչելէն ՚ի
զատ՝ նիւթական զգացմունքով երանութիւն մը
ալ իրեւ Աստուծոյ պարգև խոստացուած է ,
և ոչ ոք առանց հաւատքի դէմ գալու կրնայ
ըսել թէ՝ Յարութեան օրը արդարներուն ա-
ռած մարմինը առ աչօք պիսի ըլլայ . այլ՝ իրա-
կան էութեամբ ըստ առաքելոյն . և նման նմա-
լինելոց եմք զի տեսանելոց եմք զնա որպէս և
էն ՞ այս մեծախորհուրդ աւետիսը՝ թէ որ Աստ-
ուածային էութիւնը տեսանելու համար առ-
նուի նէ՝ Քրիստոս Աստուածը որ մարմին ունե-
նալովը Աստուած և մարդ է , և յաւիտենական
նոյնութիւն ունի : Հարկաւ նիւթաւոր մարմի-
նի պէտք եղած գեղեցկութիւնն ալ ունենալով
երանութեան մէջ բնակեալ պիտի ըլլայ , և չը
կրնար մէկը Քրիստոսի Աստուծոյ մարմնոյն հա-
մար , աղեղութիւն՝ թէրութիւն՝ կամ որ և ի-
ցէ գեղեցկութեան հանդամանքներէ նուազեալ
գաղափար մը խորհիր , այլ Աստուածային մեծ
վայելութիւնը և անոր արարիչ զօրութիւնը
մտածելով այնպէս յափշտակիչ գեղեցկութենէ

մը կընծայուի անոր մարմնոյն՝ որուն ոչ ոք աւ բարած կարէ համեմատիլ, այլ նմանութիւնը միայն կունենայ, և զայն ՚ի հաւասոց գիտելով կրօնական խոստմունքները բնութեան ախորժակին դէմ չեն գար այլ կատարելագործեն զայն. ոչ ոք արարած կարէ հաւասարիլ. այլ նմանութիւնը միայն կունենայ. զայն ՚ի հաւասոց գիտելով, կրօնական խոստմունքները բնութեան ախորժակին ալ դէմ չեն գար այլ կը կատարելագործեն զայն ախորժակին ալ դէմ չեն գար այլ կը կատարելագործեն զայնիկա:

Ուստի հեթանոսական կրօնից կրթութեանը, և հինաւանող դիցական պատմութիւններն ալ մեզ աստուածները գեղեցիկ նկարագրելէն ՚ի զայն, անոնց մարմիններ կընծայեն գողտրական և շուշանագեղ վափկութիւններով, ինչպէս վարդամատն Աթենասի՝ և այլ դիցու հիներուն գեղեցկութիւնը անխորհրդարապէջեն առասպելէնալ. (թէպէտ և ձախողակ կերպիւ) սակայն՝ բնութեագրուն միտ դնելով յաւերժահարսերուն՝ որը ստորին աստուածք են՝ լուսեղէն պայծառութեամբ՝ վարդագեղ կարմրութեամբ՝ ձեռան սպիտականութեամբ՝ մարմիններ կազմեր են. եւ տաճկաց միւս աշխարհի յաւերժահարսանց անկալութիւնն ալ այս մորով կարելի է երկահայեալ գըգիո մըն է բնութեան. թէպէտ և անյարմար կերպով հնարփած, բայց հոգեկան զըւարձութեանց վերամբառնալով կարելի է ողջ չափուն մեկնութեամբ՝ նոյն կեղծեալ հարսանց յաւերժական հարսանիքը երկնային մաքուր հեշտութեանց վերաբերել.

80ԴՐԻԱԾ Գ.

Հինգ զգայութեանց տեսութեան վրայ եղած կրթութեանը վրայ որ զմարդ՝ ըստ կրօնից և ըստ քաղաքակրթութեանց՝ կատարելութիւն կը հասուցանեն և բնական դութ ծնողաց ալ ասոնց խնամով պահպանվելուն համար ըրած ծշմարիտ ջանքերը պիտի ըլլան.

Գուշէ ձեռնարկեալ նիւթէն հեռանալոյն շմարանք երենայ երկար գրութիւնս, կամ զանազան նիւթոց վրայ խօսելու հարկադրված քիչ մը արտուղութիւններ ունենանք՝ բայց գործոյն միութեան պարբերութիւնը չե կորսուած ընթերցողը կրնայ համոզվել, որ մարդուս կեան քը հինգ զգայութեանց գործածութիւնն է. և քաղաքակրթութիւնն ալ անոնց միջնորդութեամբ ծշմարիտ բարեաց վրայ ընտիր գաղափարներ ստանալ և բնութեան գիտամին չխո-

տողին է. իսկ կրօնից պահպանութիւնը՝ ալ անոնց հոգի տուողը, կենդանացնողը՝ աղնուացը. նողը, և անմահացնողն է. Որով և աւելի պիտանի է գիտել ան զգայութեանց ո՞ր կերպիւ. և ի՞նչ շարժառիթով հոգիաւորիլը, և անով յանասաւն կենդանեաց տարբերիլը. Որովհետեւ առաջին զգուշակութեան բոլոր կենդանեաց կենդանութեան վրայ է, և բնական գութեամբ ինամածութեան ծնողական՝ իր սեռին պահպանութիւնն է. և այս պահեստի յարատե մընալը զաւակներու կենաց պաշտպանութենէ կախված ըլլալով, կենաց բարւոք պահպանութեանը, և ագանց վտանգի շարունակութեամբ քաղաքակրթութեամբ պիտի ըլլայ.

ՕՇՆՈՒՅՑՈՒՄ

Երծուիկ Տարօնոյ կիսամսեայ լրագիր մալ ապլի և էն սկզբաւ երեւան գոլ Տարօնոյ երկրէն լուրեր հազորդելով ցանկալի է աղդայնոց ասանկ հեռաւոր երկիրներէն ազգային հոգւով և այլ լեզուով ծշմարտութիւններ լսել. անսկ երկրէ մը որ այցատանի համար զրականութեան օրորոց կրնայ ըլլալ և անկէ ծընունդ սնունդ առնել բոլոր հոն բնակեալ այցատանի այերը. Մշոյ Ս. Կարապետի վանքը այսպիսի հաստատութեանց կեդրոն լինելով այերը իրենց բուն երկրին վայ տարած ելով կը կրթէ չեթէ ուսմունք սորվելու համար Եւրոպաց երթաւլ եղող սորվել. և (միմասթիգ) մարմնամարդք, այլ ազգին նիւթական բարոյական կեանքը ապահովելու դիւրինկալ յարմարագոյն միջոցներ, իցէ թէ այսպիսի յառաջադիմութեամբ ձեռք բերվին, որչափ մեծ բան է հայրենի զաւակները իրենց հայրենեաց մէջը կը թել. այս յուսով քաջակերութեան յարատեութիւն կը մասդեմք յիշեալ Արծուիկին, և այս այնչափ որ Արծուիկը եթէ երբէք ուրիշ նմանեացը բաղդը ունենայ, (որ քաւ լեցի) կը խընդրեմք յԱստուծոյ որ Արծուիկը Փիւնիկ ըլլայ իւր հողին իւր եւութենէ վերստին ծնունդ առնելու.

Երծուիկ Տարօնոյ կը հրատարակուի ամիսը 2 անգամ, տարեկան գինը 24 զուռուշ. վեցամսեայ գինն է 12 զուռուշ.



